

Շարակամ էջ 1049

Ներքող էջ 151 տող 25

Որ աբրականդ իշխանուու
թեան հաղորդս արաբը
զուորք զատացեաւս, կու-
պել և արձակել զորքս
մորդկան յեկին և յե-
կի, և տթռակից լենել
բնաւացար յորժամ
կան յաթու յատուա-
կան,

Եւ այսանեօց համար-
ծակութեամբ բազմամա-
սայ շնորհէ աբրակեալ և
յաէս լցալ և բնաւին
մարեալ զբակութեան վե-
հի, և տթռակից լենել
զին բարերարութեան զի-
նան վերընկաւայց և ճո-
նափառ փոսոց տիրաբէսու-
կան,

Էջ 152 տող 2 Առաջ
անխորց և անանչրպես,
մակնածազ և զոգացրոց
ընդ Քրիստոսի զոյց փա-
ռաւորեալը, Քանզի և զոյոյն
Հոյացաց միածին առ պա-
տուակիցն վերընայալ
զբանիցն մաղթան, կա-
մք և սոց ընդ իս պեր-
ճական Հայր ի բուռ պար-
գան,

Ներշնչումը կատարեալ է. իմաստներու
նոյնութեան տարակոյս չի մնար. Առա-
քեալները լսոտ շարականին կապելու և
արձակելու տիրական իշխանութեան մաս-
նակից են. ըստ ներքեանի՝ երկնքի փա-
կանցներուն. մին պատճառն կուտայ միւսը
արդինքը: Երկրաւորիշխանութեանէն վերջ,
երկնքին մէջ Քրիստոսի հետ զատողական
աթոռներուն և փառաց մասնակից կ'ըւ-
լան ինչպէս որ ինքն Յիսուս խոստացեր
և խնդրեր էր Հօրմէն:

Շարակամ էջ 892

Ներքող էջ 160

Լուսաւորեալք ի սոցա-
գալութենէս. փառաւորեամբ
ուուրք զներորդութիւնը:

Եւ արդ՝ եթէ երրորդու-
թեան բոկութիւն ի լեզու-
թեամ ծանացաւ, և արա-
բին ձեւը պատմացաւ և
Աստուծոյ որդին ի զնչ
բարոցեալ, խոր անթին
վերն պարզեաց յերկէն
յայտնեցաւ...

Շարականը համառուարար կ'երգէներ-
ուղին թուարկութիւնը, առաքելոց ձեռքով
երրորդութեան վարդապետութեամբ՝ մարդ-
կանց լուսաւորութիւնը:

Շարակամ էջ 1050

Ներքող էջ 162 տող 21

Բարեկամք Քրիստոսի,
Հառարապետ աստուածա-
յին խօրդոցն. որք ի
մոսանեաւ մելացածովին
վերածէք զմարդիկ ի
կիսանս ամենա,

Եւ ի խարիթ կուա-
պաշտութիւնն վիրա-
յին ծորդոցն. որք ի
ծեալ ի փառս զառնմ
ապաց երկիր, փրկեալ
ի ապահուալը՝ առասան
անքին արքանդի անիսու-

զաի ծնանգու և անեղէ ժա-
ռանցս՝ հասարակաց փըր-
կողին տեառու ընծայ-
ցին.

Էլ ներքողին երկուցն ալ առաքեալ-
ներու գործունութիւնը որոնք աստուա-
ծային խորհուրդներու մատակարարներն
ԸԼՎԱՐՎ (ըստ շարականին), մկրտութեան
աւազանին ձեռողով (ըստ ներքողին), Փըր-
կեցին մարդկութիւնը կոսպաշտութեան
հոսանուու մեղաց ծովէն և արժանացու-
ցին Քրիստոսի յակտենական կեանցին:

Շարակամ էջ 1076

Ներքող էջ 115

Ի բարեկուն Հոգուոց
տակը և որոտման տիեզ-
երաց ցոյնմանը նիրեցինը
աստեղք լուսափայլք.

Վշիպեկոց ի ծովային
ծփանաց աշխարհի, աս-
տեղակս ուղղիք և ա-
ռաջնորդիք, Պայծա-
ռափանց լուսաւորը, ը-
րացնաց և թաշողնեն,
շանթը կեզանոր, ցոլ-
մութը անազին, հոսանք
կրիեւթը.... Էջ 156 տող
34 Զայնատուոց վեց աննո
որոտման.

Առաքելոց նուիբուած « ի յանահման
ծովին » համբարձի շարականէն միայն այս
տունը ներքողին մէջ համապատասխան
ամփոփ համեմատութիւն մ'ունէր, մթացած
տունները իրենց ներկայացուցիչ իմաստ-
ները ցրուած ունէին ներքողին մէջ. հե-
տեարար աւելորդ համբարձայ բաղել զա-
նոնց և երկնցնել համեմատական սիմակ-
ներու շարբն:

Հ. Լ. ԱԹՃԵԱՆ

Շարայարելի

ՈՒՐ Է ՇՐՋԱԿԱՏ ՏԻԵԶԵՐԱՑ

Առևն արդէն ժամեր առաջ արևմտեան
կողմէն սահելով՝ աներկութեացած է և իր
վերջաւոր ճառապայթները ուրիշ աշխարհի
մը գաւառներու վրայ գարձուցած: Խոր
է զիշերուան լուսիթիւնը. այն զիշերէներէն

մին է՝ յորում լուսինը չի համարձակիր իր ճակատը բարձրացնել մեր հորիզոնին վրայ. զիշեր մը յորում երկնակամարն կը փայլի յստակութեամբն և չկայ ամպ մը զայն մեր աչքէն ծածկող:

Բանանց պատուհաննիս, դիմացնիս կը պարզուի անսահման անհունութիւն մը. կը գիտենց զայն և հրացած կը զոշենք, «Երկինց պատմեն զիտու Աստուծոյ»:

Հրապուրիչ տեսարանին դիմաց աչքերնիս դիւթուած կը պշնու այն ոսկերենեռներուն և պատուական ակունքներուն վրայ՝ որ զիշերուան առաջասար կը զարդարեն: Այս զիշերոյ լովիկ մթութեան մէջ՝ որ աղմկալից օրուան կը յաջորդէ, այն պահուն՝ երբ մարդկային միտքը դադրած վէճերէ՝ ըլլայ բաղաբային, ըլլայ կրօնական, ըլլայ ուսումնական, այն պահուն՝ երբ զգայարանքները յոգնած իրենց ծանր աշխատութիւններէ օրապահիկ հայթայթելու համար խեղճ ընտանեաց, երբ՝ այլ ևս չեն լուսիր կառաց շառաչը, գործատանց մեծ մուրճերու սալի վրայ դոփիւնը, կամ սուբիչներու սուր և բամբ ծայները, երբ՝ հոգին մարդմաւոր կապանքներէ կ'ազատի, զիշերոյ այս խորհրդաւոր մըթութեան և լուսիւնան մէջ՝ մեր հոգին կը ձգուի կը յափշտակուի մտաց ուժով, կը սուրայ, կը սաւառնի վեր, միշտ վեր դէպի այն կողմը ուր դիտողին աչքը սեեռեալ կը նայի, ուր կը նշմարէ զմրութաներ, կարիքաններ և շափիւնաներ, Այս թանկավինը մարզարիտանիրը՝ որոց վայրը միշտ մեր գլխին վեր. եղած է, երկրագնտիս որ կողմէն որ ալ նայինց, այս ակունքները, այս աչքերը՝ մարդկութեան ակրէն՝ բովանդակ մարդկային պատմութեանց ներկայ եղեր են, ծիծաղեր են, զարմացեր են թէ ինչպէս ափ մի հողի համար, կամ փառասիրութեան համար, կամ անձնական փափաքը կշտացնելու համար՝

բանակներ շարժած են, և կը շարժին՝ իրարու երակաց արիւնը հեղլու համար: Մէն ո՛քան տարրեր է այն միտքը՝ որ երկրաւոր կապանքներէ ազատ, և հիմա խաւարէ և լուսիւնէ շրջապատուած, կը զգայ թէ այլ ևս երկրի վրայ չէ ու ձգուած կ'երթայ դէպի ի այն աղամաննեայ բնակարանն, կը զիմէ միշտ մի և նոյն ուղղութեամբ, ու լուսոյ ճառագայթներու վրայ հեծած որ զինքը կը փոխադրեն ամէն մի երկվայրկեան՝ երեք բիւր բիւրամետր՝ երագութեամբ դէպի ի շրջապատ տանող ուղղութեամբ: Ինձի՞ հարցուց սուբհանդակն: Լուսոյ կտրած այս միջոցը երկվայրկենի մէջ աշխարհի վրայ ո՞րչափ տեղ կը գրաւէ: Թէ և չկայ իրականութեան մէջ այնքան տեղ՝ բայց կարելի է բացատրել: Երեսակայենք թէ ըլլայ քաջ ընթացող մը ինչպէս Արիւլէս որ Տրոյիոյ պարսպաց շուրջ երեք շրջան ըրաւ Հեկտորը հետապնդելու համար, այսպէս մեր ընթացողը վագէ Երկրագնտիս միջօրէական մեծ շրջանակին վրայ եօթն անգամ և Երկրիս առանցքին՝ վրայ միանգամ երթայ ու զայ, ահա լուսոյ կտրած տեղը մէկ երկվայրկենի մէջ ըստ կոռոնիւն աստեղագտիք. և եթէ մեր ընթացողը օրը 12 ժամ միայն վագէ, և ժամը վեց հազարամետր տեղ կտրէ՝ տասն և մէկ տարի և վեց ամիս պէտք է դնէ մէկ ծայրէն մինչև միւսը ընթանալու համար:

Լուսոյ այս սրբնթաց ընթացքով կը սկսինք կտրել միջոցն. թէ և առաջին թափով Լուսնոյ դիմացը պիտի գտնուէինք, եթէ անոր ուղղութեամբ ընթանայինք, բայց որովհետև մեր ընթացքը անոր Երկրէս ունեցած դիրքին հետ՝ 120° բութ անկիւն կը ձևացնէ, մինչ Երկրէս այս պահուա 48 շառակի հեռաւորութեան վրայ կը գրտնուինք, ի նմին ժամանակի Լուսնէն հեռինց 79 շառաւիղի չափ: Այլ ևս մեր ե-

1. 300000 Հազարամեդր.

2. Միարե կը ծառի.

3. Լուսոյ ճառագայթն անձնաւորուած է հոս:

4. Բնենք բնեն գոռած տրամագիծն է որ հաւասար

է 127180(0) մետր:

5. Ըստ որ լուսոյ ընթացքը հաջուկ երկվայրկենի մէջ 305000 Հզմ.:

տեղ թողած ենք Արևը, Լուսինը, և նոյն իսկ Երկիրս, մեր սուրբանդակը կը մէջ զմեց լուսոյ ալեաց քայլով։ Չորս վայրկանի՝ մէջ Հրատի պարունակը կը կը տրենք և կը շարունակենք ընթանալ, մինչ զիմացնիս կը պարզուի պարունակ մը հարիւրաւոր աստղներու. կը տեսնենք որ ասոնք կեղռնի մը շուրջ կը շրջին ճիշտ ինչպէս Երկիրս. ուրեմն արեային դրութեան պատկանող այս տիեզերական մարմինները որոց մէջ մեծ տարածոց ունեցող մարմիններ չեն երեխ, այնպէս որ աստղոց մեծագոյնը Պալլաս՝ լուսոյ ու արամագծին չափ է, պէտք է որ (ասոնք) Երկրէս տեսնուած դիտակային մոլորակներ ըլլան՝ որոնց աստեղատիպ անուամբ կը յորջորջին։ Այս պարունակը կորելու համար տասն և երկու վայրկեան զրինք։ Քանի առաջ կ'երթանը զիմացնիս դէպ ի աջակողմը եղող փայլուն աստղը, լուսոյ նման տարածոց կը սկսի առնուլ, քանի կ'ընթանանց այնքան աւելի կը մեծնայ, և ՅՅ վայրկեան վերջը ինն արբանեկովի իր վիթխարի հասակն կ'երկեցնէ, զա ինըն է հսկայն այն Արամագդ՝ որուն հրկաւոր աստեղագէտներն լուսնիտագ անուն կու տան։ Երկիրս ասոր քով գաճաճ մըն է ինչպէս գամփու մը փիղի մը քով։ (Ասոր չորս կողմի ինն մոլորակներէն վեցերորդը 1894ին վենեսուկոյ Ս. Դազարու մեծ դիտակով բաղդ ունեցայ առաջին անգամ տեսնելու, թէ և Հայրն Տենցա աստեղագէտն ինձի գրեց թէ արդէն հինգերորդի վրայ կը տարակուասի ուր մասց վեցերորդի վրայ, բայց 1904ին լուսանկարի միջոցաւ անոր գոյութիւնը հաստատուեցաւ։) Իը յառաջանանց և աստ անդ կը նշմարենք փոքր գունտեր. ինչպէս մէկը կառախումբով գացած պահուն դաշտի մէջ նշմարէ

ծառեր, թուփեր, տուներ, ու խրճիթներ, կամ հանդիպակ գիւղերու կամ գիւղաքաղացներու, այսպէս և մեր ճամբորդութեան մէջ զանազան փոքր կամ մեծ մոլորակներու կը հանդիպինք։

Ո՞սամ մ' ալ ավնարկ նետենց դէպ ի մեր Երկիրը, այն Երկիրն՝ որ այնքան մեծ կ'երեւէր մեր աչքին՝ ի՞նչ պիտի տեսնենց, կարծեմ ոչինչ, զուր տեղ պիտի փնտռենց, հարկ պիտ ըլլայ հեռաղիտակի դիմել որպէս զի կարենանք նշմարել, վասն զի լուսնիտագէն ամենազօրաւոր աչք ունեցող մը գդուրարաւ կամ հազի կրնայ տեսնել, վասն զի ասող մը որ (2') Երկու մասնիկ անկեան կը վերածուի՛ Երկրէս տեսնելի չէ պարզ աչքով, ինչպէս է Պոսիդոնն Երկիրս որ (1'71) երկումասնիկի չհասնիր, ինչպէս տեսնանելի պիտի ըլլայ, ևս առաւել անտեսնանելի կը մնայ որքան աւելի հեռանանց, Մ'էկ ժամ ճամբորդելէ վերջ հասեր ենք Երևակի պարունակին։ Հիներն այս զեղեցիկ մոլորակը մահագուշակ կը համարէն։ իսկ արդի աստեղաքաշներն որչափ տարրեր կը տեսնեն այս փառքով պասկուած գունտու. այս փառքը կազմողն են իր զանազան մանեակներն. մանեակ մը ծիրանի գոտիի նման կամարածե Երեակին հորիզոնէն վեր բարձրացած կը տեսնուի, մինչ հեռուէն կ'երեկ գունտ մը մանեակներու մէջ. քանի կը մօտենանց յայտնի կը նշմարուի թէ այս մանեակն անթիւ մանր մարմնոց խումբ մըն է՝ որոնք մոլորակին շուրջը կը շրջին, ինչպէս ուրիշ տասն մեծ լուսիններ՝ որոնք իրարմէ հեռու պարունակներու վրայ կը զառնան։ Մ'եր սուրհանդակին հետ կը դիմենց դէպ ի յառաջ, կ'անցնինց Ուրանոսի պարունակէն երթալու համար շեշտակի դէպ ի Անդրպասիդոնի մոլորակն, վասն զի Պո-

1. Մեկնան կէտը Երկրէս ըլլաւով՝ հաշիներ Երկրէս առնեած են մերձաւոր մոլորակներու համար, որ կը տարրերին, եթէ Արևէն առնենք, մինչ երկը ըստ հեռաւորթիւն, նշանակութիւն չունի բռն առափաց (արթի) համար։

2. Ինչպէս վերջիրս հաստատուեցաւ իններորդ փոքրիկ մոլորակին գիւղու, որ 1914 Յուլիս 21-31 և Օգոստոսի 21-22-23ին լուսանկարուեցաւ. միայն պատերի մէջ նշմարեի է և ոչ արդի կամ զիտական տեսնելի, իմ հաշուով 555 լուսնիտագ շառաւելի հեռաւորթիւն վրայ կը ստւանի և երեք տարի կը տե՛կ իր շրջանը,

սիդոն մեզի հակոսնեայ եղած է, վեց ու կէս ժամ ընթանալէն վերջ ահա դիմացնիս կ'ելլէ երկիր մը մերինէն Յ¹, անգամ աւելի լայն, այսինքն Յ¹, տրամագիծ ունեցող, որոյ շրջապատին վրայ շոգեկառը մը՝ որ 60 Հզրմատը, ընթանայ ժամը՝ 112 օրէն պիտի կարենայ ամրող մեծ շրջանակը կորել, մինչդեռ երկրիս շրջապատին վրայ նոյն շոգեկառը գրեթէ 28 օր պիտի դնէ: Սա ևս մեր երկրին պէս Արևուն շուրջը կը դառնայ, սակայն երբ սա ծօ երկրաբէ¹ հեռաւորութեան վրայ մէկ շրջան Կ'ընէ: Երկիրս ՅօՅ¹, տարի պիտի դնէ Արևուն բոլորտիքը դառնալով, անոր մէկ տարւոյ շրջանը լրացնելու համար: — Ըսել է թէ, դիտեց սուրբանդակս, Մաթուազան Անդրպոսիդոնի¹ տարիով 2 տարի և ինն ամիս ապրած պիտի ըլլայ: — Յիրաւի պատասխանեցի 21 տարուան Անդրպոսիդոնեան պատանի մը Աղամայ դրախտէն արտաքսուելուն ներկայ եղած է, ըստ Եօթանասնից հաշոյն, ինչպէս ներկայ է նաև արդի դէպքերուն, միայն այս տարբերութեամբ որ իրական դէպքը կատարուելէն 6 ժամ և 43 վայրկեան վերջ կամ ամենէն ուշ 6^o 59^o վերջ պիտի տեսնէ:

Այսափ հեռաւորութենէ աստղները Ինչպէս կը տեսնուին. ճիշտ այնպէս, ինչպէս որ Երկրիս վրայէն կը տեսնուին, վասն զի նոյն համեմատութիւնն է, ինչպէս եթէ մէկը չորս հազար մետր հեռաւորութեան վրայ եղած առարկայն տեսնելու համար յառաջանայ միայն քայլ մը (70 հարիւրոդ մետրի): Մեր սուրբանդակը մեծ հետաքրքրութիւն մ'ունի տեսնելու այդ հեռաւոր արիիներն ալ. կը զիմենց յառաջ, Կ'անցնին օրեր, շաբաթներ և ճամբոն վրայ թափառաշրջիկ գիւստորներու կը հանդիպինք, այս անդունդին մէջ կը վազենք երեք ամիսներ լու-

սոյ երագութեամբ, և ահա կ'ելլէ զիմացնիս Լէվիաթան սկորակ՝ որ աղջամուզջ մութի մը մէջ կեցած արևային դրութիւնը կը խառնէ¹ և հուսկու բազուկներով յինքն կը ճգէ զայն, նա հետի է մեր արևային դրութիւն 17300 երկրարկ չափով, և 10^o օրուան լուսոյ հեռաւորութեան վրայ կը սաւառնի. նա մարած Արեւ մ'է, և կեղրոն բազմաթիւ արեսային դրութեանց: Կ'անցնէին ամիսներ, տարի մը զլորեր էր, և երկրորդն անոր կը յաջորդէր, երբ սկսաւ դիմացնիս պարզուիլ աստեղաց ասպարէզն: Ահա նոր երկինք մը մեր զիմաց կը բացովի, հոս կը սկսինք նշմարել կրկնակ, երրեակ և բազմախումբ արեներու երկիրներ: (Կրկնակ արեներ կը նշանակեն երկիր մը որ ունենայ երկու զանազան գոյնով արևներ), ինչ սրանչելի տեսարաններ չպիտի ունենայ այդպիսի երկիր մը. և ահա երկրորդ մը որ երեք արեներէ և մի քանի լուսիններէ լուսաւորուած է, արեներէն մին բիւրեղի նման սպիտակ, երկրորդն շափիդայի գոյնով և երրորդը կարծես գեղեցիկ զմրուստ մ'է. մին խոնարհած պահուն մտից կողմը՝ երկրորդը կը ծագի ելից կողմէն և կը սկսի խաւարիլ մի և նոյն պահուն, իսկ երրորդը սիգալով միջորէականի վրայ կը համանի. այսպիսի աշխարհի բնակիչներն ինչպիսի՞ գառվոուն և տաթօրինակ երեակայական բանաստեղծութիւններով օժտուած չպիտի ըլլան: Մտած ենք ահա նոր տիեզերաց մէջ, աստեղական կամարին մէջէն Կ'անցնինք. եթէ վայրկեան մը ուզենք ես դառնալ տեսնել այն Արեւ՝ որ մեր Երկրին մէկ միլիոն 279 հազար անգամ աւելի տարածոց ունի, պիտի չհաւատանք թէ որ ցոյց տրուի թէ այն փոքր աստղն է որ մեր կտրած ճամբոն ուզութեան վրայ կը գտնուի: Արդարի մտած ենք արփիներու տիեզերաց մէջ, թէ և կորուսինք մեր Արեւ, սակայն բազ-

1. Երկրաբէ մէլլին հեռաւորութիւնն է 149 միլիոն Հազարամետր:

2. Transnepertune.

3. Արեսային դրութիւնը իրեն կը ճգէ. և Արեւ այս մարած արենուն շուրջը կը դառնայ,

մաթիւ արևներ կը նշմարենք աստ և անդ,
աւելի մեծզի և աւելի ճոխ զբութեամբ
քան մերը, և հռուսն նոր ոսկերեւնոներ,
նոր ակունցներ: Ասկայն լոյսը թոյլ չը-
տար կանգ առնելու, կը մղուինք առաջ
ինչպէս Եփրատայ ալիք կը մղեն զա-
լիս: Տարբիներ են որ կը սաշին և տաս-
նեակ տարբիներ անցան. կ'անցնինք նոր
նոր վիթսարի շարժուն մարմնոց բովէն,
և միշտ հեռուն նոր լուսաւոր անթիւ
անհամար կէտեր կը նշմարենք, և միշտ
կը պատահինք նոր երկիրներու, նոր աշ-
խարհներու, նոր արևներու, նոր միգա-
մածներու, վերջապէս նոր տիեզերքներու:
Միգամածի դրութեան մէջ կը մղուինք,
և ինչպէս Պատուէ կը գոչէ՝ յառաջ յա-
ռաջ, կը յառաջներ հարիւրաւոր տա-
րիներ, կ'անցնին հազարաւորներ, միշտ
խորը զիորոր կարդան, այն է անզոնդէ միւս
անդուն կը մղուինք, և միշտ հեռուն յաս-
պիւներ, սարդիոններ, ոսկերարեր, տպաւ-
զիոններ, և յակինթներ, և տակաւին տիե-
զերաց սահմանազլիւն հեռու ենք: Հարկ
է կտրել անցնիլ բիւրաւոր տարիներ և
դարեր, և միշտ պիտի պատահինք միգա-
մածներու մէջ ուրիշ միգամածներ, նոր
տիեզերքներ, նոր անյատակ վիճեր, մին-
քան զմիւն աւելի մեծ աւելի խոր. միշտ
դէպի յառաջ կը վազենք նոյն լուսուր արա-
գութեամբ միիրոնաւոր դարեր, և եթէ հար-
ցնենք թէ ուր հասեր ենք, ուր ենք, տիե-
զերաց մէջ որչափ տեղ կտրեր ենք, մեր
միտքը պիտի պատասխանէ թէ մի բայլա-
փոխ հազիւրած ենք, տիեզերաց կերոննէն
դուրս ելած չենք, և որչափ երթանք ա-
մէն տեղ կերոն է և ոչ մի տեղ կը գլու-
նուի շրջապատ:

Եթէ ստեղծուածն՝ այսպէս անչպափ է,
հապա ո՞վ կարէ Անստեղծին մեծութեանը
հասու ըլլալ:

Հ. ԽՈՐԵՆ. Ա.

ԳԱՆԱԿԱՆԱԳԱՎԵՏԱԿԱՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԵՐՐՈՅՑ ԴՐԱԳԱՆՈՑԻ

ԱՆԴՐԱՍՆԻԿ ԴԻՊԼՈՄՆ

ՀԱՌԱՄԵՑ ՄԵՋ ԿԸ ԳՐԲԵՑ ԳԵՌԱԵՎԱՐԾ

Ներկայ տարւոյս Յունուարի 14-ին
ընտիր բազմութիւն մը եկեղեցականաց՝
հրաւիրուած Քահանայապետական Հաս-
տատութեան Արքացան Երգեցողութեան
Դպրանոցի Տեսչութենէն՝ կը հաւացուէր
ներկայ լինելու ընթացաւոր աշակերտաց
Դիպլոմներու բաշխումին, Բնենեղիկոսու ԺԵ
Արքացան Քահանայապետէն Հնորհուած
նոր պալատի գեղարուեստական զանձին
մէջ:

Հրաւիրեալ Եպիսկոպոսունք, Քորեպիս-
կոպոսունք, քահանայ ուսուցչապետը և
զղերիկոսը յամենայն ազգաց լցին բազ-
մականները: Խսկ Դպրանոցի Տեսչութիւնն
ուսուցչական խմբովն աշակերտաց հետ յա-
տուկ տախտի վրայ բոլորել էին շրեղ
Երգեհոնը, որնն սկիզբն տուին հանդիսին
բազմաձայն (poliphonie) խմբական եր-
գով, Ա. Ցովհաննէս Լատերանեան Քահա-
նայապետական ԱՄԱՐ Եկեղեցույ կապել-
լայի Ամէստրո Դոն կազիմիր ուսուցչա-
պետի գեկավարութեամբ, որ ողջունուե-
ցաւ բուռն ծափահարութեամբ:

Զկնի այնորիկ Բնենեղիկոտեան Արքայ
Ֆէրբէտտի խօսեցաւ աւուր պատշաճի ճա-
ռը, ակնարկելով Դպրանոցի սկզբնաւորու-
թեանը և աւելի ճոխանալով եկեղեցական
երգոց ոճի, ոգույ և նպատակի նկատ-
մամբ, յորդորելով զաշակերտաներն եռան-
գեամբ ուսանելու իրենց վերաբերեալ յա-
տուկ ուսումն, զգուշանալով չտալու եկե-
ղեցական երգոց՝ աշխարհիկ ոճ, ողի և
ճաշակ, ի վերջոյ յայտնելով խորին ե-
րախտագիտական զգացմունքներ առ եր-
ջանկայիշատակ հիմազիք Ա. Քահանա-
յապետն Պիոս Փ. որ հասղիսացաւ իս-
կապէս Ամեկնաս Եկեղեցական Երգեցո-
ղութեան վերածնութեան, և շեշտեց ա-
ռանձին կերպով՝ թէ մեծ է Արքացան Հօր
արդիւնքն, զի Ավելորդ Դարէն, այսինքն